

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՍԵՐՈՒՆԴԸ

25 Սեպտեմբեր, 20003-ին Երուսաղէմի Սուրբ Յակոբեանց Մայր Տաճարին մէջ մեծ Հանդիսաւորութեամբ եւ ոգեւորութեամբ տօնակատարեցինք Թարգմանչաց տաղանդաւոր սերունդին պանծալի յիշատակը:

Թարգմանչաց շարժումը սկիզբ առաւ Հայերէն գիրերուն գիտով եւ մշակութային արմատապէս յեղաշրջում մը յառաջ բերաւ եւ հիմնովին փոխեց Հայաստան աշխարհի մշակութային կեանքը եւ Հայոց Հոգեւոր միմոլորտը:

Գիրերու գիտին յաջորդեց լուսաւորութեան աննախընթաց շարժում մը: Հայ առաջին թարգմանիչները՝ Սուրբ Սահակ Պարթև Հայրապետը եւ Սուրբ Մեսրոպ Մաշտոց Վարդապետը պատրաստեցին գիտակից, նուիրեալ, անձնազու բազմաթիւ սերունդներ, որոնց ո՛չ ոք կրցաւ գինաթափել: Թարգմանչաց տաղանդաւոր սերունդին աշակերտութիւնն անմիջապէս առաքուեցաւ ժամանակի բարձրագոյն ուսումնական Հաստատութիւններ՝ Եղեսիա, Աթենք..., որպէսզի Հմտանան թէ՝ այդ ժամանակուան լեզուներուն, ե՛ւ կատարելու Համար իրենց ժամանակուան եւ անտիկ աշխարհի անհրաժեշտ գրականութիւններէն թարգմանութիւններ: Անոնք, Հաղորդակցուելով այդ ժամանակուան միջազգային Հարուստ գրական ժառանգութեան, անհրաժեշտ պայմաններուն Հիմերը զրին եւ ձեւաւորեցին՝ Հայոց ինքնուրոյն մշակոյթի զարգացման Համար:

Բեղմնաւոր եւ արդինաւէտ թարգմանութիւններուն չնորհի Հայաստան աշխարհէն ներս ծաւալեցաւ բեղմնալից գործունէութիւն մը:

Թարգմանչաց սքանչելի սերունդին նպատակն էր՝

1.Ազգային-մշակութային յամար եւ երկարատեւ պայքար մղել ասորական, պարսկական, իսկ Հետազային՝ նաեւ յունական ոտնագութիւններուն դէմ:

2.Երկրորդ՝ պաշտպանել եւ տարածել քրիստոնէութիւնը Հայաստան աշխարհին մէջ:

3.Հայաստանը, նամանաւանդ՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ձերքագատել ասորական, պարսկական եւ յունական աղղեցութիւններէն դէմ:

Պայքարը շատ զօրաւոր էր: Մէկ կողմէն Հայ եւ պարսիկ, միւս կողմանէ՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ եւ Պարսից զրադաշտական կրօնի, անոր սպասաւորներու՝ մոգերուն միջեւ: Ուրեմն, յաջողութեան Հասնելու Համար անհրաժեշտ էր սեփական Հայերէն գիրերու ստեղծումը եւ թարգմանական եւ ինքնուրոյն ճոխ մշակոյթ մը ստեղծելը:

Ծնորհիւ Ս. Սահակ Պարթև Կաթողիկոսի եւ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի ջանքերուն եւ անոնց պատրաստած տաղանդաւոր թարգմանչաց սերունդին, Հայաստանը եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին փրկուեցան ձուլման վտանգէն: Թարգմանիչներն իրենց փառաւոր գործունէութեամբ մեր երկրին ու մեր ժողովուրդին կողքին կանգնելով՝ անոնց զօրավիգ Հանդիսացան:

Գիրերուն գիտով սկիզբ առած թարգմանական գրականութիւնն ու թարգմանիչներուն սերունդը կը շարունակուի մինչեւ այսօր: Անոնց թողած ծով զրականութիւնը անասասան պատուանդան եղած է եւ է ու պէտք է ըլլայ Հայ ժողովուրդի մտաւոր զարգացման Համար: Այս ամենով Հանդերձ, խիստ ամփոփ գիծերով յիշատակենք գէթ ե դարու յայտնի քանի մը մատենագիր-թարգմանիչներու անուներ՝

1.Կորիւն Վարդապետ: Ս. Սահակ Կաթողիկոսի եւ Ս. Մեսրոպ Մաշտոց Վարդապետի աշակերտներէն է: Կոչուած է Կորիւն Աքանչելի, այր երանելի Կորիւն, Կորիւն թարգմանիչ: Գրած է իր մեծ ուսուցիչին՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի կենսագրութիւնը՝ «Վարք Մաշտոցի»: Ստուգապատում եւ ճգրիտ պատմագիր մըն է: Հետազայ բոլոր պատմագիրները, Մեսրոպի կամ գիրերուն գիտի մասին զրելու ատեն, օգտուած են Կորիւնէն:

2.Եղիշէ պատմիչ: Վարդան Մամիկոնեանին զինուորը եւ դպրապետը: Գրած է Հինգերորդ կէսի Հայաստանի քաղաքական մեծ պատերազմի մասին՝ ընդդէմ Սասանեան Պարսկաստանի: Այս հոչակաւոր երկին խորագիրն է «Վասն Վարդանայ եւ Հայոց Պատերազմին»:

3.Մովսէս Խորենացի Պատմահյոթ: Հայ դասական պատմագրութեան ամենաափայլուն ներկայացուցիչը: Գրած է «Պատմութիւն Հայոց»՝ զայն բաժնելով երեք դրուագներու։

Առաջին դրուագ՝ ծննդաբանութիւն Հայոց Մեծաց: Նարադրած է Հայկ Նահապետէն սկսեալ մինչեւ Զարմայր թագաւորը:

Երկրորդ Դրուագ՝ շարադրելով պարսկական Արշակունիներէն մինչեւ Հայոց Տրդատ երրորդ թագաւորին վախճանը:

Երրորդ դրուագ՝ շարադրելով Տրդատի վախճանէն ետք մինչեւ Սահակ Պարթևի եւ Մ. Մաշտոցին մահը: Իր Պատմութիւնն աւարտած հոչակաւոր «Ողբ»-ով:

Խորենացիին «Հայոց Պատմութիւնը» թանկագին եւ անգնահատելի աղբիւր մըն է՝ իր ճշգրտութեամբ եւ գիտական շարադրանքով: Ան Հայ պատմագրութեան մէջ առաջին անգամ մտցուց ժամանակագրութեան գաղափարը եւ իրազործումը՝ «Ո՛չ է պատմութիւն, առանց ժամանակագրութեան», -կ'ըսէ ան:

Հետագայ գրեթէ բոլոր պատմագիրները, առաւել կամ նուազ չափով, օգտուած են Խորենացիէն:

Դաւիթ Անյաղթ: Հինգերորդ դարու ամենէն կարկառուն եւ տաղանդաւոր իմաստասէրըն է: Իր ողջութեան ատեն իսկ վայելած է մեծ հեղինակութիւն, կոչուած է Անյաղթ եւ եռամբեծ փիլիսոփայ: Մեծ հետք թողած է Հայ փիլիսոփայական միտքի զարգացման պատմութեան մէջ:

Ղազար Փարպեցի: Հինգերորդ դարու վերջին եւ նշանաւոր պատմագիր է: Գրած է «Պատմութիւն Հայոց» եւ նաեւ՝ «Թուղթ Առ Վահան Մամիկոնեան»:

Փարպեցի արժանահաւատ եւ խիստ արժէքաւոր պատմագիր մըն է, որ ճշգրտօրէն եւ մանրապատում կերպով մատուցած է Վարդանանց ճակատամարտէն ետք կատարուած իրադարձութիւնները մինչեւ վեցերորդ դարուն սկիզբը:

Կարելի է, ինչպէս վերը նշեցինք, Հայ թարգմանչաց սերունդներուն շարքը շարունակել, որոնք Հաւատարմօրէն ծառայեցին իրենց աստուածատուր կոչումին՝ պանծացնելով Հայ մշակոյթը Համաշխարհային իմաստով: Սակայն բաւարարուինք վերոյիշեալներով՝ մեր խոնարհումը եւ յարգանքի տուրքը մատուցանելով անոնց վեհութեան եւ թողած անգնահատելի ժառանգութեան հանդէպ:

Թարգմանչաց անմահ սերունդը մեր հոգիները եւ մեր միտքերը լուսաւորեց: Իրենց գիտելիքներու եւ փորձառութեան մտահորիզններուն դուռերը լայնօրէն բացին մեր էութեան առջեւ: Ծնորհի մեր երկու Մեծ ուահվիրաներուն Հայ ժողովուրդը մնաց իր բարձր պատնշէին վրայ եւ դասուցաւ քաղաքակիրթ, Հարուստ մշակոյթ ունեցող ազգերուն շարքը: Այս առումով մատնանշենք յատկապէս Աստուածաշունչի թարգմանութեան պարագան:

Ցայտնի է, որ Հայերէն գիրերու գիտէն ետք Ս. Սահակ Պարթեւ Կաթողիկոսի եւ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի գիխաւորութեամբ եւ անոնց թարգմանիչ տաղանդաւոր աշակերտներուն չնորհի յաջողութեամբ կը պսակուի Աստուածաշունչի Հայերէն թարգմանութիւնը, որ աւելի ուշ կոչուեցաւ թագուհի թարգմանութեանց:

Աստուածաշունչին թարգմանութիւնը ամբողջ Հայ ժողովուրդին հոգեկան եւ բարոյական կեանքը յեղաշրջեց: Հրաշք մը, որ տեղի ունեցաւ մեզմէ 1500 տարիներ առաջ, չէ կորսընդցուցած իր նշանակութիւնը, վսեմութիւնն ու հեղինակութիւնը մինչեւ այսօր: Հայալեզու Աստուածաշունչը կը դառնայ անբացատրելի ոսկեայ հոգեկան օղակ մը մարդ արարածին եւ իր ստեղծիչին միջեւ: Այս կը նշանակէ, թէ Հայը Աստուածաշունչի հայերէն թարգմանութիւնը, որ աւելի լայն հայութէ կատարուած է այս անհայտ ազգութեան հայութէ իր մայրենի լեզուով: Ասկէ զատ Հայ ժողովուրդն ունեցաւ ինքնուրոյն հարուստ մշա-

կոյթ մը, որ ո՞չ մէկ փոթորիկ, ո՞չ մէկ ալեկոծութիւն, ո՞չ մէկ արհաւիրք դարերու ընթացքին կրցաւ զայն տապալել: Նպատակ մը, որ կը պահանջէր նուիրում, անձնազոհութիւն, տառապանք, նեղութիւն: Սակայն Թարգմանչաց աննկուն սերունդը կրցաւ դիմագրաւել, յաղթել եւ պսակազարդուիլ դապնեպսակներով:

Հայաստանի երկնակամարին վրայ երեւցող մութ եւ մոռայլ ամպերը փարատած էին, եւ այդ երկնակամարը լցցուած էր անմար եւ շողջողուն ճառագայթներով, որ բնաւ չկորաընցուց իր փայլը եւ իր ուժը:

Թարգմանչաց սերունդին ստեղծած Հարուստ ժառանգութիւնը չկորսնցուց իր նշանակութիւնը եւ Հետագայ բոլոր մատենագիրներն ու պատմագիրները Հետեւեցան անոնց գըծած ուղիին:

Հայ մատենագիրներն իրեց ինքնուրոյն երկերուն մէջ արտացոլեցին Հայ ժողովուրդին անցեալը, ներկան եւ ինչ-որ չափով կանխագուշակեցին նաեւ ապագան:

Անոնք մեր անմահ ժողովուրդին Հետ սերտօրէն կապուած էին՝ ստեղծելով Հոգեկան Հաղորդակցութիւն մը իրենց եւ ժողովուրդին միջեւ: Ժողովուրդին Հետ ուրախացան, երբ Հայաստան աշխարհէն ներս կը կատարուէր քաղաքական կամ մշակութային վերելք մը: Ժողովուրդին Հետ տիսրեցան, երբ Հայաստան աշխարհէն ներս որեւէ ձախողանք, ողբերգութիւն կամ անպատեհ իրադարձութիւն մը կ'ըլլար: Անոնք երազած էին մեր երկրին անկախութիւնը եւ Հայաստան աշխարհը տեսնել ազատ, անկախ եւ ինքնուրոյն:

Հայ թարգմանիչները մեր ազգը, մեր մշակոյթը կերտեցին եւ մեր ձեռքը տուին մեր ինքնուրոյն դիմագիծը:

Անոնք զօրաւոր եւ Հաստատ Հիմքերու վրայ դրին մեր լեզուն, մեր մշակոյթը: Խսկ Հայ ժողովուրդը, զինուած Հայաստան գիրերու եւ մեր թարգմանիչներու թարգմանած եւ ինքնուրոյն երկերով նետուեցաւ դէպի ուզմաղաշտ՝ վասն Հայրենեաց եւ վասն կրօնի:

Բիւր յարգանք, ինկարկութիւն եւ աղօթք մեր անմահ թարգմանչաց սերունդին յամբերժ յիշատակին Համար:

ՎԱՆԻԿ ՎՐԴ. ՄԱՆԿԱՍԱՐԵԱՆ